

ՀԱՅԻՒՄ ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ԵՒ ԱՐՈՒԵՍՏԻՑ

Օրական շարժումն երկրի .

(Առաջին մասը տես երես 111 :)

Մարդուս և հաւանաբար ուրիշ ամեն սահմանաւոր բանականաց պայմանն է դանդաղաքայլ և աշխատալի յառաջադիմութեամբ հասնիլ գիտութեան ստացմանը՝ բազմաթիւ փորձերէ և սխալներէ անցնելով։ Առաջին եղրակացութիւնքն առ որ դիտողութիւնը կ'առաջնորդէ մեղի բնական գիտութեանց մէջ, ուրիշ բան չեն բայց եթէ վեր 'ի վերոյ մերձաւորութիւններ առ ճշմարիտն։ Ասոնք հետզհետէ բաղդատելով իրենց նախատպիցն հետ՝ առաջին կարգ մը ուղղագրութեանց կ'ընդունին, մէկդի առնելով անոնց երևելի ու զգալի խոտորումներն որով կը հեռանային ճշմարտութենէ։ Այսպէս կը հասնինք երկրորդ մերձաւորութեան մը, բայց դեռ լոկ մերձաւորութիւն մընէ. և աւելի խստագոյն բաղդատութիւն մը ընելով քննելի երևութից հետ, կը հասնինք մօտագոյն մերձաւորութեան մը։ Արդ այս յառաջատական մերձաւորութիւնն առ կատարեալ ճշդութիւն պէտք է որ սահման չունենայ, մարդկային մտաւորական գործոց լաւագոյն արդասիքը դեռ միայն մերձաւոր նմանութիւն մը ունին ճշմարտին, որոնց բացարձակ կատարելութիւնը հաւանօրէն պահուած է մտաւորական բարձրագոյն վիճակի մը։

Այս դիտողութիւնքս ընդ առաջ կ'ել լեն ամեն անգամ երբ մարդ բնական գիտութեանց քննութեանցն ու գիտութիցը մէջ քայլ մը առնու, և աւելի յաճախ ու աւելի զօրաւոր կերպով կը զրաւեն միտքն առաջարկեալ խնդրոյս մէջ։

Երկրիս ձևոյն նկատմամբ առաջին եղրակացութիւնն առ որ կը հասնինք, այն է ինչ որ վեր 'ի վերոյ տեսութիւննիս մեղի կը յայտնէ. քիչ մը ուշի ու-

շով քննելով երկրիս վրայի և երկնից երևոյթները՝ վերահասու կ'ըլլանք որ գնտածն է. իսկ նկատմամբ իր շարժման՝ ապացույցինք թէ միակերպ իր տրամադիմներէն մէկուն չորս դին կը թաւալի, որ ըստ օրէ ամբողջ շրջան մը կատարելով։

Ուստի առաջին խնդիրն որ ընդ առաջ կ'ելլէ այն է թէ այս ձեն և այս թաւալումն արդեօք կը միաբանին իրարուհետ։ Բայ պարզագոյն սկզբանց բնարանութեան գժուարին չէ տեսնելն որ ասոնք իրարուհետ չետ չեն միաբանիր, և թէ այսպիսի ձեւ մը այնպիսի թաւալմամբ չկրնար պահուիլ, և թէ այնպիսի թաւալմամբ այս ձեւը չկրնար շարունակաբար մնալ։ Այն եղրակացութիւնը թէ երկիրս իր առանցիցը վրայ կը շրջաբերի համեմատ հաստատութեան առերևոյթ թաւալման շարժմանն այնպիսի է որ ամեննեին փոփոխութեան տեղի չունի, և պէտք է ըստ բնութեան իրին կամ բացարձակապէս ընդունել կամ բացարձակապէս ժխտել։ Գնտաձեւութիւնն որ երկրիս կ'ընծայուի՝ ընդհանուր դիտողութիւններէ առաջ բերուած է, առանց ամեննեին միտք դնելու ճիշդ չափուց. և այս գնտաձեւութիւնը կրնայ հաւասարապէս միաբանիլ այլ և այլ անհամար ձեւերու հետ, որ տարբեր ըլլան երկրաչափական գնտէ մը։

Ամենուն ընտանի է որ երբ մարմին մը բոլորաձեւ ինքն իր վրայ գառնայ, ձգտումն կ'առնու իր կեղրոնէն հեռանլու. այս ձգտումը կ'ըստի կեղրոննախոյս զօրութիւնն, որուն մերձաւոր օրինակ է պարսատկով ինքն իր վրայ գարձող քարը, ուր այս ձգտումը զգալի կերպով կը տեսնուի։ Արդ երկրիս իր առանցիցը վրայ թաւալմանը պատճառաւ, այն ամենայն մարմիններն որով կը բաղկանայ, հաստատուն և հոսանուատ, առանցիցը չորս դին կը դառնան մեծագոյն կամ փորբագոյն շառաւիդ ունեցող բոլորակներով, և այսպիսի ձգտումն ունին փախչելու առանցքէն՝ որուն չորս կողմը ընդ քարը կը տա-

րուին . և այս ձգտումն աւելի զօրաւոր է այն կողմերն որ հեռու են քան այն կողմերն՝ որ մօտ են հասարակաց առանցիցն :

Եթէ երկրագումսո , որ այսպէս ինքն իր վրայ կը դառնայ , բոլորովին բաղկացած ըլլար այնպիսի նիւթերէ որ յարմար ըլլային հպատակելու այս զօրութեանց ազգեցութեանը , դիւրաւ ճիշդ գնտէ տարբեր ձևմբ կ'առնուր . հասարակածին մօտագոյն մասոնքն առանցքէն մեծագոյն հեռաւորութիւն կ'առնուին , հասարակածէն բացագոյն մասոնքը՝ փոքրագոյն հեռաւորութիւն կ'առնուին . և այսպէս հետզհետէ , մինչև բևեռին վրայի մասոնքը ամեննեին ազգեցութիւն չէին ընդուներ թաւալմանէ : Այս կ'ըլլար եթէ երկիրս բաղկանայր հեղուկ կամ կիսահեղուկ և կամ թոյլ վիճակի նիւթերէ , կամ թէ առաձգական նիւթերէ : Ան ատեն երկրիս ձեր կ'ըլլար նման նարնջի , կամ շողգամի , կամ ճնշուած գնտի , և կամ երկրաշափօրէն բերաձեւ :

Թերաձեռութիւնն այնչափ աւելի կը հեռանայ ճշմարիտ բոլորակաձեռութիւննէ որչափ թաւալման շարժումն աւելի երագ է , այնպէս որ թաւալման ժամանակին և թերաձեռութեան աստիճանին մէջ հաստատուն յարաբերութիւն մը կայ , և երբ արուած ըլլայ թաւալման ժամանակը , թերաձեռութիւնը՝ կամ որ նոյն է՝ հասարակածային և բևեռային տրամագծից համեմատութիւնը կրնայ գտնուիլ : Ուստի ստոյգ է որ եթէ երկիրս բաղկացած ըլլար հոսանուտ , թոյլ կամ առաձգական նիւթերէ չէր կրնար պահել գնտաձեռութիւնը , այլ կ'ըլլար գնտակերպ , և այն աստիճանը կ'ունենար թերաձեռութեան՝ որ կը համապատասխանէր թաւալման շարժմանն , օրը մէկ շրջաբերութեան երագութեամբ . և հաշուով կը գտնուի որ այս թերաձեռութիւնն այնպիսի կ'ըլլար , որ հասարակածային տրամագիծը մեծագոյն կ'ըլլար քան զբեռուային տրամագիծը՝ երեսներորդ մասամբ :

Բայց երկիրս իր ներկայ վիճակին

մէջ այսպիսի հպատակողնիւթերէ բաղկացած չէ , ուստի ընդ առաջ կ'ելլէ այն խնդիրը թէ այս պարագայիս մէջ ինչ պէտք է ըլլան օրական թաւալման արդասիքը ցամաքին և ջրոյն բաշխմանը վրայ , եթէ երկիրս ըլլար ճիշդ գունտ :

Երկրիս հաստատուն մասունքը պիտի ընդդիմակալէին իրենց համակցութեամբը թաւալման ձգտմանը , որով պիտի ժողուէին հասարակածին չորս դին . բայց նոյն բանը չէին ըլլար ծովուց և Ռվկէանու ջրերը :

Ասոնք իրենց ազատութեանը ու շարժականութեանը պատճառաւ , պիտի հպատակէին կեղրոնախոյս զօրութեան և պիտի աճէին հասարակածին չորս դին , դէպ 'ի այն ուղղութիւնն հոսելով իւրաքանչիւր կիսագնտից բևեռային կողմերէն . այնպէս որ երկրիս ճիշդ դընտաձեռութեանն և օրական թաւալմաննն հարկաւոր հետևանք կ'ըլլար որ մակերեսոյթը երկու ընդարձակ բևեռային ցամաքներէ կազմուէր , մէկմէկէ հասարակածային լայնածաւալ Ռվկէանոսով մը բաժնուած : Այսպիսի չըլլալով ցամաքաց և ծովուց բաշխումն երկրիս վրայ , կը հետեւի որ ձեն ալ չկրնար ճիշդ գունտ ըլլալ :

Երկրաբանական երևոյթները կը հաւաստեն թէ 'ի սկզբանէ երկրագնտիս բոլոր նիւթերը ըյջ կամ խմորուն եղած ըլլան՝ բարձրագոյն բարեխառնութեան պատճառաւ , և թէ հետզհետէ պաղմամբ մակերեսոյթը պնդացած ըլլայ : Երկրագնտիս այս լուծականութիւնը միաբաներով ինքն իր վրայ թաւալման շարժմանն հետ , թոյլ կուտայ դիւրաւ մեկնելու իր մակերեսութիւն փոքր մի տափարակութիւնը :

Լոյց զանգուած մը որուն մասունքը զիրար կը ձգեն , բնականապէս կը ձգտի առնելու գնտի մը ձեն՝ այս փոխադարձ ձգողութեանց զօրութեամբը : Այսպիսի պատճառաւ անձրեսի կաթիլներն երբ վար կ'ընկնին գնտի ձև ճիշդ կ'առնուն , ինչպէս վերահասու կ'ըլլանք ծիածանին երեսութէն , ապա թէ ոչ անբացարելի կ'ըլլար ուրիշ կերպով այս ե-

րեսյթն : Որսի կապարագնտից արուեստը ալ նոյն այս յատկութիւնն՝ հիմն ունի . այս է՝ կը կայանայ լոյծ կապարը այնպիսի մեծ բարձրութենէ մը թափելու որ կարող ըլլան պնդանալու մետաղական գնտիկներն իրենց անկման և թաւալման շարժման ժամանակն : Ուստի Երկիրս ալ պէտք էր որ ճգտէր առնելու կատարեալ գնտի մը ձեն , երբ իր լուծականութեան վիճակը թոյլ տուած ըլլար իրեն այլ և այլ մանրամասանցը դիւրաւ շարժելու մէկմէկու նկատմամբ :

Բայց թաւալման շարժումը որով երկիրս ինքն իր վրայ կը դառնար , թոյլ շտուաւ անոր այս ձեր ճիշդ առնելու : Խւրաքանչիւր մանրամասն կեղրոնախոյս ազդեցութեան մը զօրութիւնը կը կրէր , որ առաջ կու գար անոր բոլորաձեւ շարժումէն՝ ամբողջ զանգուածին թաւալման առանցից չորս զին . և իւրաքանչիւր մանրամասն թաւալական տարբեր երագութիւն ունենալով , անոնց վրայ տարբեր կեղրոնախոյս զօրութիւն առաջ կու գար , այնչափ մեծագոյն՝ որչափ հեռու են բևեռներէն դէպ 'ի հասարակած , պէտք էր փոփոխեր ձեն՝ որ առած կ'ըլլար Երկրագունսու , եթէ իր այլ և այլ մանրամասունքը միայն իրենց փոխադարձ զօրութեանց ենթակայ եղած ըլլային : Կեղրոնախոյս զօրութիւնը ճգտելով հեռացունելու Երկրիս մասունքն իր առանցքէն , որուն չորս դին կը կատարուի անոնց թաւալման հասարակաց շարժումն , առաջ բերաւ հասարակածին ուռեցումն ու բևեռաց տափարակութիւնը :

Կեղրոնախոյս զօրութեանց աս ազդեցութեամբն Երկրիս մակերեսոյթն առաւ շրջաբերութեան ճնշուած թերագըծի մը ձեն , ունենալով իր թաւալման առանցք՝ ձեռյն՝ առանցքն : Ուստի Երկրագնտիս մակերեսութիւն վրայ կամ այս մակերեսութիւն մօտերն եղած նիւթոց յաջորդական պաղումն հետզհետէ առաջ գնացին առանց փոփոխելու զգալապէս այս մակերեսութիւն ձեր . և այս կերպով Երկիրս հասաւ առնելու այն

վիճակն որ հիմա կը տեսնենք , պահելով միշտ իր տափարակութիւնն որ թաւալական շարժումն իրեն տուեր է 'ի սկզբանէ :

Հիմա կը մնայ հնարք գտնել իմանալով չափուք և ուղղակի դիտողութեամբք թէ ինչ է Երկրիս ներկայ ձեր :

Եթէ Երկրային միջօրէական մը ճիշդ բոլորակը ըլլար , ինչպէս հարկաւորապէս կ'ըլլար եթէ Երկիրս ճիշդ գունտ ըլլար , իր ամեն մասունքը մի ևնոյն կորութիւնը կ'ունենային : Բայց թէ որ թերագիծ ըլլայ՝ որուն բևեռային տրամագիծն անոր փոքրագոյն առանցքն ըլլայ , փոփոխական կորութիւն մը կ'ունենար , մեծագոյն ըլլալով կորնթարդութիւնը հասարակածին վրայ և փոքրագոյն բևեռներուն վրայ : Ուստի եթէ կարեկի ըլլայ դիտողութեամբ ստուգել թէ միջօրէականի մը կորութիւնը միակերպ չէ , այլ ընդ հակառակն կ'աճի դէպ 'ի հասարակած , և կը նուազի դէպ 'ի բևեռ , կ'ապացուցուի թէ Երկրիս ձեն է գնտակերպ տափարակած :

Այս բանս ստուգելու կերպն հասկընալու համար , պէտք է մտածել որ բոլորակաց կորութիւնը կը նուազի անոնց տրամագծերն աճելով :

Ուստի դիտուեր ու չափուեր է միջօրէական աստիճան մը այլ և այլ լայնութեան տակն , և գտնուեր է որ այս աստիճանին Երկայնութիւնը միակերպ նոյն չէ , ինչպէս կ'ըլլար եթէ միջօրէական բոլորակ մը ըլլար , փոքրագոյն է հասարակածին մօտենալով և մեծագոյն բևեռին մօտենալով , որով կը հետևի թէ կորնթարդութիւնը կամ կորութիւնը կ'աճի դէպ 'ի հասարակած , և կը նուազի դէպ 'ի բևեռ , և թէ հետևաբար միջօրէականը չէ թէ բոլորակ այլ թերագիծ է , որուն փոքրագոյն առանցքն է բևեռային տրամագիծը :

Այսպիսի դիտողութիւններ եղան , և աստիճանի մը Երկայնութիւնները չափուեցան այլ և այլ լայնութեան տակն հասարակածէն դէպ 'ի 66 աստիճան հիւսիս , և 35 աստիճան հարաւ , և գրտնուեցան որ հասարակածին տակն է

410577 մէդր, և 66 աստիճան լայնութեան տակն է 411500 մէդր :

Այս չափուց բազգատութենէն իմացուեցաւ որ Երկրիս գնտակերպին հասարակածային տրամադիծը կ'առաւելու քան զբենուային տրամադիծը իրը $\frac{1}{500}$ մասամբ իր Երկայնութեանը :

Արդ այս է ճիշդ ձեւ՝ ճիշդ թերագծութեան աստիճանն, որ հոսանուտ կամ թոյլ նիւթերէ բազկացեալ գունտ մը կ'առնու եթէ իր առանցիցը վրայ քսանբչորս ժամուց մէջ թաւալումնունենայ:

Այսպէս կը տեսնուի որ զիտողութենէ ստուգուած Երկրիս ձեւ՝ նոր ապացոյց մըն է իր օրական թաւալմանը :

Ահաւասիկ բենուային և հասարակածային տրամադից Երկայնութիւնը, ըստ ճշգագոյն և նորագոյն հաշուից :

Հասարակածային շառաւիլ	6377398	մէդր
Բնեռային	6356080	"
Տարբերութիւն	21318	"
Քառորդ հասարակածին	10017594	"
Քառորդ բնեռի	10000856	"

Տարբերութիւն ընդ մէջ միջօրէական թերագծին և հասարակածային բոլորակին է 67 հազարմէդր :

Երկրիս գնտակերպին ճիշդ գնտի մը ձեւէն ունեցած խոտորումը այնչափ ալրդտիկ է որ եթէ Երկիրս գունտ մը ձեսցուի 300 հազարորդամ. հասարակածային շառաւիլով, բնեռաց շառաւիլն ալ կ'ըլլայ 299 հազարորդամէդր, և այս տարբերութիւնը բոլորովին անզգալի է աշաց: Ուստի կրնայ Երկիրս կատարեալ գնտաձև մոտածուիլ գրեթէ ամեն պարագայից մէջ, որուն քառորդ միջօրէական կ'ըլլայ 10000000 մէդր, և շառաւիլն 6366 հազարամ. բայց աստեղաբաշխը Երբ Երկրիս շառաւիլն Երկայնութեան միութիւն կ'առնուն, կ'իմանան միշտ հասարակածային շառաւիլը, որուն ճշգրիտ չափն է 6377398 մէդր :

Յունիս .

Ի յունիս ամսոյ արժան է որ քան զյունիսոյս հասարակն յառաջ¹ ըզպատրուսած այգին փորեն աղէկ՝ Երկու Երեք հետ. 'ի մարտի հասարակէն մինչեւ 'ի յունիսի հնգետասաներորդ օրն. և զակնուռքն՝ որ 'ի մացրանն եւլեալ լինի՝ հան. և 'ի մատղաշ նոր տունկն քչիկ ուռ թող, մէկ կամ Երկու, որ չվատուժցնէ զինքն զառաջի ուռն. և զերկուան թող և յերրորդն կտրէ: Եւ 'ի յունիսս է պարտ ծայրատել զայգին անպատճառ. թէ ոչ որյամէ այլ աւերի: Եւ յայս ամիսս այլ է պարտ ակնբցել և զտակքն ծածկել որպէս յառաջն գրեցաք. և յայս ամիսս առ զվայրի թաւալ թուզն որ 'ի վայր գայ, և շարոց արա և կախէ 'ի տանութղենին. նա չտայ թափել զպտուղն. արգիլէ և շատ բեր տայ առնուլ, և ճարտար հասցնէ զթուզն: Եւ 'ի յունիսս է սատրել զհկիսնն և զտուղտն, և զիստն որ յունարէն ասեն ֆարիեօն, որ 'ի հութարիօն²:

Ի ՎԱՍՏԱԿՈՑ ԳՐՈՑ

¹ Յառաջ քան գլէմն յունիսի:

² Հայերէն գոմերուածն ըստւած կարծուի: